



ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն, Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

ՏՆՏԵՍԸԿԸՆ ԵՒ ԲՆԸԿԸՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻԻ 23.

1853

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Գ Լ Թ Ի Խ Դ .

Տղայ . իրեն առաջին դաստիարակութեանը վրայօր քանի մը խրատ : (Եր . 275)

Գիտնք հիմա Բարոյական և կրօնական դաստիարակութեանը, զորն որ տղուն տալը ծնող անուան արժանաւոր հօր մը և մօր մը պարտքն է, տղուն բանավարութեան և հասողութեան առաջին նշոյլները տալու ատենէն : Եւ ատ անգամ կ'ըսուի որ այս դաստիարակութիւնը այն հասակին յարմար չէ, և աս պատրուակաւ, որ ամենամեծ մտրութի է, անսիրտ կ'ըլլան տղուն տալու ամենահարկաւոր մշակութիւնը այն անգին ժամանակին՝ երբոր կարելի ըլլալ կը

սկսի, տղունն ալ շատ ընդունակ ըլլալու ատենն է :

Ս ասն զի այն ատեն տղուն միտքը կակուղ մում է, որ ինչ տպաւորութիւն տան՝ կ'ընդունի, և միանգամայն գործունեայ կարողութիւն մը՝ որ կը սկսի ըմբռնել . այն ատենը սրտին յօժարութիւնները կը յայտնուին, մարդս իրեն առջի քայլերը կ'ընէ, և ինքը զինքը կը յայտնէ, իրեն բնաւորութեան գիծերը կը նկարագրուին, կամքը կը գործածուի, խղճմտանքը կը ձևանայ . այն ա-

տենէն տղան բարւոյ և չարի առաջին
ծանօթութիւնները կրնայ ստանալ .
նոյնպէս ճմարտութեանց և քրիստո-
նէական առաքինութեց առաջին սերը :

Տարակոյս չկայ որ բնութեան ըն-
թացքը այսպէս է : Ուրեմն ինչո՞ւ ըստ
այնմ չեն գործեր : Ինչո՞ւ համար շատ
անգամ այնպիսի դաստիարակաց ջանքը
որոնք լաւ կը ճանչնան իրենց պարտքը ,
միայն տղայութեան հասակին մէջ
ծնած և սնած մեծ պակասութիւննե-
րուն դէմ պատերազմելն ու խելը կ'ըլ-
լայ . և խիստ շատ անգամ ալ չեն յա-
ջողիր :

Ֆենեկոն այս բանիս վրայօք շատ ի-
մաստուն ազդարարութիւններ կ'ընէ .

“ Լ՛յս մատաղ հասակին , կ'ըսէ ,
թէ որ տղոց բնաւորութիւնը քիչ մը
միայն լաւ ըլլայ , կրնան զիրենք հլու ,
համբերող , տոկուն , զուարթ ու հան-
դարտ ընել . իսկ ընդ հակառակն թէ
որ այս մատաղ հասակին վրայ ան-
փոյթ ըլլուի , տղայք բոլոր իրենց կե-
նացը մէջ յանդուգն ու անհանդարտ
կ'ըլլան . արիւննին կ'եփի , ունակու-
թիւններ կ'առնեն , և թէպէտ մար-
միննին դեռ մատղաշ և հոգիննին դեռ
բանի մը հակամտութիւն չունի ,
բայց դէպ 'ի չարը կ'երթայ . այս բանս
երենց վրայ տեսա՛հ յը երկրորդ սկզբնա-
կան մեղս կ'ըլլայ , որ երբոր մեծնան կա-
լարուե՛ն անկարգո՛ւնց աղբիւր կ'ըլլայ ” :

Ֆենեկոնին տղոց բարոյական դաս-
տիարակութեան պաշտօնը յանձն առ-
նողներուն տուած զարմանալի խոր-
հուրդներէն երկու ամենահարկաւոր
խրատներ ալ կան , զորոնք կ'ուզեմ հոս
տեղս նշանակել . առաջինն է , տղոց
սրտին մէջ 'ի սկզբան անդ զարթուցա-
նել զգո՛ւնը :

“ Արբոր տղայ մը բարեկամութեան
ընդունակ ըլլայ , մէկէն 'ի մէկ իր սիր-
տը պէտք է այնպիսի անձանց դարձը
նէլ որ իրեն օգտակար ըլլան : Ինչ որ
տղէն կը պահանջես , գրեթէ ամէնն
ալ բարեկամութիւնը իրեն ընել կու
տայ . ասիկայ ասպա՛հով կապ մըն է
զինքը դէպ 'ի բարին ձգելու համար ,

միայն թէ լաւ գիտնան աղէկ գործա-
ծել . ուրիշ բան չմնար վախնալու ,
բայց եթէ չափազանցութիւն կի՞ իր
սիրելեաց գէշ ընտրութիւն ” :

“ Պէտք է ջանալ , կ'ըսէր նոյնպէս
Ֆենեկոն , որ տղայք , դեռ իրենց ա-
մենաբնական ճիշդ առաջին պարզու-
թիւնը չկորսնցուցած , սերտ և փո-
խադարձ բարեկամութեան մը զուար-
ճութեան ճաշակը առնուն : Լ՛յս
վախճանիս շատ յարմար կու գայ , որ
առջի բերանը հետեւինն այնպիսի
մարդիկ վարուին , որ բնաւ չցուցնեն
իրենց ոչ խստութիւն , ոչ խաբէութի ,
ոչ ցածութիւն , և ոչ շահախնդրութի :
Լ՛ւելի ընտրելի է որ ուրիշ պակասու-
թեանց տէր մարդիկ ըլլան քովերնին ,
բայց ոչ երբէք վերոյիշեալ ախտից
տէր : Դարձեալ պէտք է գովել տղայք
այն ամէն բանին համար որ բարեկա-
մութիւնը իրենց ընել կու տայ . միայն
թէ բարեկամութիւնը անդէպ ու չա-
փազանց չըլլայ : Պէտք է նաև որ ծնող-
քը անկեղծ բարեկամութիւն մը ի-
րենց ցուցունեն , վասն զի շատ ան-
գամ տղայք նոյն իսկ իրենց ծնողայ-
մէ կը սորվին բան մը չսիրելը ” :

Ֆենեկոնին երկրորդ սուած խոր-
հուրդը , որ նոյնպէս ամենահարկաւոր
է , այս է . տղոց նմանողութեան մոլութե
վտանգներուն առջէն առնուլ :

“ Պէտք է , կ'ըսէ , արգելուլ որ ծի-
ծաղաշարժ մարդկանց ձեւը չընեն .
վասն զի այս ծաղրածու և կատակեր-
գական ձևերը ցածութիւն մը ունին
և հակառակ են ազնիւ զգածմանց .
վախնալու է որ տղայք այնպիսի կեր-
պեր չստանան , վասն զի իրենց ջերմ
երևակայութիւնը և մարմնոյն փափ-
կութիւնը իրենց զուարճասիրութեա-
նը հետ միանալով , դիւրաւ ամէն
տեսակ ձև կ'առնեն , ու ինչ ծիծա-
ղական բան որ տեսնան՝ կը ձևացնեն :

“ Տղոց աս նմանողութեան ախորժը
անթիւ չարիք կը պատճառէ թէ որ
առաքինութիւն չունեցող անձանց

1 Ֆենեկոն Դաստ . Ազգկանց :

„ ձեռքը յանձնուելու ըլլան , որոնք ա-
 „ մենեին իրենք զիրենք չեն բռներ տղոց
 „ առջևը : Բայց Ըստուած , տղոց աս
 „ ախորժը հաստատեր է՝ որ իրենց առ-
 „ ջևը դրած բարւոյն ալ դիւրաւ հա-
 „ կին ” :

Ֆենեւոնի այս իմաստուն մտածու-
 թիւնները , ու այնպիսի սուր ու թա-
 փանցող գիտողութիւնները շատ օգ-
 տակար և ուժով ազդեցութիւն կ'ունե-
 նային այս առաջին հասակին դաստիա-
 րակութեանը վրայ՝ թէ որ մարդ լաւ
 մտածէ ու լաւ ըմբռնէ :

Իրաւ , ամէնքը կ'ընդունին այս ճշ-
 մարտութիւնը , թէ առաջին տարիներ
 ըուն տարւորութիւնները , այն հասա-
 կին ստացած ունակութիւնները աւե-
 լի զօրաւոր են և աւելի կայուն , բայց
 ոչ երբէք կը մտածեն որ այս բանէս
 գործնական օգուտ քաղեն :

Ըսկէց հասարակաց բարուցը խիստ
 օրէնք մը առաջ կու գայ , իմաստութե-
 ու զգուշաւորութեան օրէնք մը անոնց՝
 որոնք որ տղոց կը մօտենան և պարտա-
 կան են անոնց օրինակ ու դաս տալու :
 Ըյն ատենէն որ տղան կը սկսի մտա-
 ծել և զգալ , իրեն միտքը և սիրտը ճա-
 րակի մը կը կարօտի որ զանոնք սնուցա-
 նէ , ու այն ճարակը ինչ ալ որ ըլլայ , ա-
 նոնց գոյացութիւնը կը փոխարկի :

Տղուն առջևն եղած գաղափարնե-
 րը ու պատկերները կամաց կամաց տղուն
 բնաւորութիւնը կը կազմեն և իբրև
 թէ անոր հոգւոյն խարխիւրը Իր զգայա-
 րանքները ու իր երեւակայութիւնը տե-
 սած ու լրած բաներէն լեցուելու ա-
 տեն՝ իրեն դատմանց կանանը ու գոր-
 ծողութեանց շարժիչը լուռ լուռ կը պա-
 տրաստուի : Ըհա ասոր համար է որ
 տղայութեան նախապաշարմունքները
 անհաստատի ուժ մը ունին :

Պէտք է խիստ ընտրողութիւն ընել
 առարկայից որ նախ և առաջ աչքին առ-
 ջև պիտի գան , ու շարժութիւնը պիտի
 բաշեն , ու սրտին գութը պիտի շար-
 ժեն . այսպէս պիտի ըլլայ ընտանեկան
 դաստիարակութիւնը , բայց գժբազդու-
 թեամբ մեր մէջը միշտ նոյնպէս չէ :

Իրկար ատենէ 'ի վեր վարժութիւն
 մը եղած է ամէն բան արհամարհել ,
 ամէն բան առասպելի դարձնել , որով
 մանկութեան պատկաններն ալ վեր-
 ցուած է : Յայտնի բան է , որ հասարա-
 կաց բարուց մէջ այնպիսի աստիճանի ա-
 պականութիւն կայ , որ առանձնակա-
 նաց բարուց պատշաճողութիւնն ալ պա-
 Տելը ամենագոյնի կ'ըլլայ :

Ընա՞ղ , որչափ տղայք իրենց հայրենի
 տանը մէջն ալ ապահովութիւն չեն
 գտնար , ուր որ երբեմն իրենց հայե-
 ցուածը , իրենց լսելիքը , իրենց ամէն
 զգայարանքնին ուրիշ սնունդ չեն ըն-
 դունիր , բայց եթէ նուրբ ու մահաբեր
 թոյն մը՝ որ ողորմելիներուն կը թափան-
 ցէ առանց իրենց զգալուն , և սրտերնուն
 մէջ առաքինութեանց ծիլերն ալ կ'ա-
 պականէ : Ըսանկով բնութեան ձիւղե-
 րը կը փճանան , ու այնպիսի հոգիք որ
 բնութիւնը մեծամեծ բաներու պա-
 տրաստեր է՝ շատ անգամ դաստիարա-
 կուի՞ր զանոնք կ'աւրէ , ու անկէց ետև
 շատ աշխատանքով միայն այն բարձրու-
 թիւնը կրնան հասնիլ :

Իսխկին հասակին դաստիարակու-
 թիւնը բարուց անարատութեանը հա-
 մար պարտական է տղոց վրայ ամէն
 ջանք ընել , ու ամէն մտադիր զգուշու-
 թիւն ու խիստ հսկողութիւն գործա-
 ծել :

Ֆենեւոն կ'ուզէ որ բացարձակապէս
 Տեռու բռնեն տղայք հասարակաց տես-
 բաներէն և Բոլոր ուրիշ կերտի զաւրճու-
 թիւններէն , որոնք ուրիշ բանի չեն գար ,
 բայց եթէ տղոց վտանգաւոր բաներու
 ախորժ տալ . մէկալ կողմանէ ալ անմեղ
 գուարձութիւնները անհամ կ'երեւան :
 Չարաչար կը պատարակէ այնչափ ծնու-
 ղաց մեղադրելի անխոհեմութիւնը , ու
 ընք իրենց որդւոց փափուկ սիրտը ու
 սաստիկ և անհաստատ երեւակայուի՞ր՝
 Խաբարանկան տեսարաններուն սաստիկ աղքե-
 ցութեանցը , ու մեղէ երաժշտութեան Լու-
 լացոյցիչ եղանակներուն կը վարժեցընեն , որ
 հոգւոյն զօրութիւնը կը ջլատէ և ման-
 կութեան բարբը թոյլ ու Տեշտասէր կ'ը-
 նէ , որ և ուրիշ Բանի համար այնչափ կեղ-

որաւի չըլլար, Բայց Էթէ որ հոգին պատու-
նեանց հրատարանաց չեռքը Էնքը չէնքը էր
Տարեկէ Էնչուան որ արբէնայ :

Հոն հասաւ Յենելոն որ կ'ուզէր
տղոց ՍՈՍԿՈՒՄՆ ազգէն, այս բացա-
տրութիւնը իր գործածածն է .¹ « ՍՈՍ-

ՅՈՒՄՆ ազգէն այն ամէն թունալից
զբօսանքներէն, և ուրիշ ապականիչ
ունայնութիւններէն, լանջաց մերկու-
թիւններէն և ուրիշ ամէն անպար-
կեշտութիւններէն, որ շատ անգամ
կը համարձակին ընել տղոց առջևը և
կ'իջնոյն իսկ տղոց թոյլ կու տան : Չը-
կայ բան մը, կ'ըսէր, որ արդարացընէ՝
ոչ Նստուծոյ և ոչ մարդկանց զիմացը,
այնպիսի ծնողաց յանդուգն, գայ-
թակղեցուցիչ և իրենց տղայքը ապա-
կանիչ վարմունքը » :

Սեր ատենուան սովորութեանցը
նայելով, փափաքելի էր որ տղոց դե-
ուածին կարողութեանցը հետ դաշինք
մը ըլլուէր՝ որ առաջ չէրթան, ու ան-
գործ մնան քանի որ առանց վտանգի
չեն կրնար զարգանալ, և որովհետեւ
չեն թողուր որ մոլութեանց տգիտու-
թեան մէջ մեծնան : Բոլորովին նոր
հոգիները որ կըթուլան չունին ու ա-
մէն բանէ բոլորովին դատարկ են, ի-
մաստութեան ակելի նուազ հեռու կը
մնային, քան զանոնք որ իրենց հետ
վտանգաւոր սերմանք հաւաքած կը տա-
նին : Ըն ատենը գէթ երկրորդ դաս-
տիարակութիւնը չէր մաշեր գրեթէ
բոլորովին պատերազմելու ու ջնջելու
առաջին դաստիարակութեան ախտա-
ւոր տպաւորութիւնները, և հարկ չէր
ըլլար գոհ ըլլալու իբրև կատարեալ
յաղթութեան մը վրայ, թէ որ արդէն
եղած փաստ կարենայ բժշկել :

Սակայն պէտք է ըսել, և ես այս

1 Գիշ ատեն է որ մեծ առաքինի և փորձ անձ
մը կը գրէ ինծի . Իբրև Բժիշկ՝ ամէն օր առիթ ունիմ
փենսալու որ մէկ քարէլիանէն Էնչուան երկու քարէլիան
պուց մեծ մասը գարշելի սովորութիւններու է լարթին,
որ երբեք Էն իրենց անմեղսութեանը և Էն առողջութեանը
ժեսաստիար Էլլուայ : Այս Բանին նկատմամբ նոյն իսկ Գրիս-
պանեայ Ժնողաց ըրած աղբարարութիւններու գրեթէ միշտ
արհամարհանօք ընդունելի եղած են :

բանիս ականատես վկայ եղած եմ, որ
շատ անգամ մեր մէջն ալ, քրիստոնեայ
ընտանիք այս առաջին դաստիարակու-
թիւնը խիստ լաւ ըրած են, զարմա-
նալի կերպով ու յաջողութեամբ ա-
ռաջ տարած :

Իրաւ որ Նստուած առջի բերանը
մարդուս բնական դաստիարակ մը տը-
ւած է՝ որուն տեղը անկարելի է որ ուրիշ
մը բռնէ . որչափ անգամ բարի մայր մը,
բարեպաշտ մայր մը իրեն սրտին մէջ և
բարեպաշտութեան ազդեցութեամբ
չէ գտած դաստիարակութեան գաղտ-
նիքներն՝ որ հազար անգամ ակելի ազ-
դու են եղած քան թէ մանկածուլի
վարդապետութիւնները : Ինծի մեծ
միտթարութիւն է այս բանիս վրայ
մանրամասն խօսիլը, երբ որ մայրական
իշխանութեան իրաւանցն ու պարտուցը
վրայ խօսելու ըլլամ : Հոս բաւական է
ըսել միայն, որ ոչ միայն կենաց առջի
երկու կամ երեք տարիները հարկաւոր
են տղուն աս մայրենի խնամքը, հասկա-
նաւ անկէց ալ անդին :

Վմենեկին չեմ կրնար հաւանիլ որ
հինգ կամ վեց տարեկան տղայք հաս-
րակաց դաստիարակութեան յանձնուին
ուր որ բան մը չկրնար մայրենի խնամոց
տեղը բռնել :

Սորը կ'իյնայ իր տղուն մտացը ա-
ռաջին նշոյնները և բարւոյն առաջին
սէրը զարթուցանել, անոր շրթանցը վը-
րայ հաւատոյ և առաքինութե առաջին
խօսքերը դնել, առաջին նայուածքը
դէպ 'ի երկինք դարձընել . մէկ խօսքով
մորը կ'իյնայ քրիստոնէական հոգւոյն
օժիտը տալ իր տղուն, ինչպէս որ մարդ-
կային մարմին մըն է տուած, և ինչպէս
որ ակելի սարսափելի բան մը չկայ ինչ-
պէս մօր մը օրինակը, բարեբաղդաբար
ամենաքիչ, որ իրեն որդւոյն սիրտը ան-
կրօնութիւն ազդէ, նոյնպէս չկայ բան
մը ակելի գորովաշարժ ու գեղատեսիլ՝
ինչպէս քրիստոնեայ մօր մը տեսարանը :

1 Դիւրաւ կը հակըցուի որ ես ասով չեմ ու-
զէր դատապարտել Սրահո աղբարի և ոչ Օրոյ
ընտանները :

որ իրեն Մատուցոյ օրհնած տղուն հաւատոյ առաջին դասերը կու տայ, ու կը պատմէ անոր կրօնի սրտաշարժ պատմութիւնները, ու կը սորվեցընէ որ պղտի ձեռուրները խաչ բռնէ ու անանկ աղօթք ընէ, և մանկական բերնին թութովէլ տայ ամենասուրբ անուանները:

Այսպէս պէտք է որ ըլլայ առաջին դասարարաւորութիւնը, որ ես աւելի սիրով կը կոչեմ ճայրենի դասարարաւորութիւն: Ասիկայ տան մէջ պիտի ըլլուի միայն թէ հայրենի տունը միշտ ըլլայ տղուն համար որ ապրիլ կը սկսի սորվիլ, Վարոց մը մաքրութեան, արդարութեան, բարութեան, առաքինութեան, իմաստութեան ու քաղցրութեան. չըլլայ թէ բան մը խանգարէ հոն տեղ անոր սիրտը կամ միտքը այն երջանիկ ատենները որ նախ և առաջ տղուն մտածութիւնը, բանավարութիւնը, խօսակցուիլը, խրդճ մտանքը կը ձեւանայ, ու միանգամայն կը պատրաստուի անոր մտաւորական և բարոյական կենացը բոլոր նախնական տարերքը:

Չեմ ուզեր այս գլուխը լմնցընել առանց պարտաւորելու իմ ընթերցողներս կարգալու այս ամէն բաներուս վրայօք Ֆենելոնին Գասարաւորութիւնը Աղջկանց ըստած գիրքը: Միկայ գերազանց գիրք մի է. ուզեցի անկէքքանի մը խօսք յիշել, բայց տեսայ որ ամբողջ գիրքը օրինակել կ'ըլլար:

Ֆենելոն անոր մէջ տղոց դաստիարակութիւնը կը սորվեցընէ, բայց ևս առաւել այր և կին դաստիարակները և մայրերը կը կրթէ: Այն իսկ ժողովրդավետք ու քրիստոնէական վարդապետութեան ուսուցիչները այն գրքին մէջ կը գտնեն հարկաւորագոյն, բարձրագոյն ու բեղմնաւոր վարդապետութիւններ, գլխաւորաբար վեցերորդ, եօթներորդ և ութերորդ գլուխներուն մէջ, պատմութեանց գործածութեանը վրայ՝ Արժեքն առաջին սկզբունքները որոց միտք խորէլու համար:

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՌՔ

ՊԵՏՔ է համբերել այնպիսի անակնկալ դէպքերու՝ որոնց դարմանը մարդուս խոհեմութենէն չկարելի. այսպիսի առիթներու մէջ մտածէ որ աս քեզի հանդիպած բանը՝ դեռ քեզմէ զատ չստին գլխէն ալ անցած է:

ԿԻԿԵՐՈՍ

ԳԻՏԵՍՍ բուն խենդը սրն է. — այն՝ որ մէկու մը առաքինութեանը յաղթելու համար՝ արտերը իրեն օգնական առած կը պատերազմի. վասն զի ինչպէս որ կորիճ վազողի մը յաղթելու համար աւելի ուժով վազելու է, ասանկ ալ առաքինութեամբ միայն կրնայ մարդ առաքինութեան յաղթել, որ է ըսել՝ գերազանցել:

ՆՈՅՆ

ՊԵՏՔ է աւելի ջանալ որ պատկառելի ըլլաս քան թէ երկրագլխի. ինչու որ առջինով պատուաւոր կ'ըլլաս, իսկ երկրորդով բռնաւոր:

ՄՈՒՍՈՆՆՈՅ

Թի է որ մէկու մը բնաւորութիւնը կ'ուզես ճանչնալ. եթէ իրեն հետ անձնական ծանօթութիւն ըրած չես՝ նայէ իր ունեցած բարեկամներուն. անոնցմէ զինքն ալ իմացիր. վասն զի կ'ըսէ հին առակը. Ըսէ ինձի քու բարեկամներդ, ես ալ քու ով ու ինչպիսի ըլլալդ կ'ըսեմ:

ՄԲԵՏԻԱՆՈՅ

Ինչպէս որ պղտոր աղբիւրը մաքուր ջուր չկըր. նար վազընէլ, ասանկ ալ չարամիտ ու վատասիրտ մարդը լաւ ու բարի խորհուրդ մը չկրնար տալ:

ԿԱՐԻՄՊԵՐԳԻ

Ինչ որ կ'ընես՝ իմաստնաբար ընելու համար վախճանը դիտէ: — Բաւական չէ աչքիդ գիմացի եղած բանը տեսնել ու անկից զգուշանալ, այլ եմաստութիւնը այս է. ոտքին գիմացը եղածէն աւելի վերջի գալիքը տեսնել:

Չգուշանալու է զըսարտութիւններէն թէ և իրօք սուտ եղած ըլլան. վասն զի մարդկանց մեծ մասը ճշմարտութիւնը չեն փնտրուեր, ու զըսարտութեամբ եղած կարծիքին կը հետեւին:

Մարդիկ շատ անգամ աւելի փաստեր են իրենց դէմ եղած զըսարտութիւններէն, քան թէ յայտնի թշնամիներէն:

Ինչպէս որ ծուխը աչուրներուց զարնելով օտքիդ տակ եղած բաները տեսնելու կ'արգիլէ, այսպէս ալ բարկութիւնը ինքքիդ վրայ դաւով միտքդ կը կուրցընէ, իրաւունքը տեսնել չթողուր: